

ՆՈՐԱԳԻՒՏ ԶԱՅՐԵՆՆԵՐՈՒ ՇԱՐՔԵՐ

(Քիւրտեան Զեռագրաց Հաւաքածոյի թիւ 83 Տաղարանէն)

Տարիներ առաջ Փարիզի մէջ գնեցի կաշկեղամ, հաստափոր այս Տաղարանը, որ ժամանակ մըն ալ պատկաներ է հանդուցեալ Արամ Անտոնեանին: 1682-ին եւ անկէ յիշվերը գրուած այս Տաղարանը շահեկան է իր պարունակութեամբ: Սակայն ինչ որ մեզ առաւելապէս կը հետաքրքրէ՝ Հայրեններու շարքերն են:

Վաղուց արդէն հրատարակած եմ զանազան շարքեր Հայրեններու, որոնց տուած ենք Քուչակեան քանակներ ՍԽԱԼ կոչումը: Սկիզբէն իսկ իմ համոզումս եղած է այդ քառեակներու շարքերը հրատարակել նոյն այն շարքով՝ ինչպէս որ գտնուած կ'ըլլան անոնք մեր ձեռագիրներուն մէջ: Միշտ բծախնդիր՝ բնագրերու հարազատ հրատարակութեան, երբեք համամիտ չեմ եղած այն մշակումներուն, սրբագրութեանց, կրճատումներուն եւ յաւելումներուն՝ որոնց ենթակայ եղած են այս քառեակներուն զանազան հրատարակութիւնները: Իմ ցանկութիւնս՝ զանոնք եղածին

պէս հրատարակելու՝ կամայական չէ, այլ մշուած է այն հասկցողութենէն որ ձեռագիրներէ հաւատարիմ արտատպութիւնը միակ կերպն է հետզհետէ այդ քառեակներուն կարելի եղածին չափ հարազատ բնագիրներու կազմութեան: Տաղանդաւոր եւ փորձառու դրագէտներ կրնան իրենց ըմբռնած ձեւով աւելի կամ նուազ յաջողութեամբ սրբագրեալ օրինակներ հրատարակել, որոնք սակայն երբեք հարազատ կամ ձեռագրական վառերականութեամբ հաստատուալ բնագիրներ կարելի չէ նկատել յաշիւս քանասիրութեան:

Ուրեմն սրբագրական ոչ մէկ փոփոխութիւն կատարելով (բացի սղագրումներ փակագծով պարզելէ), կը հրատարակեմ քառեակներու այս շարքը, 1682-ին եւ թիւ յետոյ գրուած իմ հաւաքմանս թիւ 83 ձեռագրէն: Անմիջապէս ըսեմ որ գրչութիւնը խնամեալ եւ կանոնաւոր չէ դժբախտաբար, այսուհանդերձ ընթեռելի է:

Էջ 8բ. անխորագիր:

Աւախ մեզ հայել պիտի յայն արեւ որ լոյս կու ծագէ,
Շատ կա ի յարեւ մնամ ի պնդին վերայ կու վազէ:
Գիտումն մարդն յարեւ մնամ խաւսքն գէտ արեւ կու ծագէ,
Անգէտ մարդն աւճու մնամ համապագ մարդն կու խոցէ:

Մարդ կայ որ հագար ածէ, հագար կայ որ մէկ չածէ,
Այն մարդն որ հագար ածէ անգէտին քով փոզ մի չածէ:
Բազան ի յամտար մարին թէպէտ բու թէպէտ բագա է,
Չուհարն ի ծովին միջին թէպէտ քար թէպէտ մուհար է:

Խելաւքն ի յանգէտն ի մաւտն միտք արա թէ ինչ է,
Չբագն ի յառաջեւ կուրին կու վառի ինքն չի կիտէ:
Խելաւքն է ի ծով մնամ որ քանի չափէն մա տամի,
Անգէտ մարդն ի տիկ մնամ չափն աւել լուռն պատառի:

Աշխարհս ի տալիսայ մնամ որ ի վերիվայր թաւալի,
Վերիքն ի վայր դառնայ ի վարին վեր թօսլի:

*Այս տաղաշարքը կը տարբերի Հրատարակուածներէն :
Երկրորդ տաղաշարք ճը, դարձեալ անխորագիր, կը սկսի էջ 19ա .ով :*

Ազէկ մի սիրեր եմ ես որ երեսն Գ(3) ծին ունի
Բերան է բուրբ և ազոր տուփ մնան գէտ գէտ գիմնկենի
Աշխարհս այլ ի յափ առի հայեցայ քան գեայելի
Դարձայ և այլ ի վարդը չի գտայ սրտով սիրելի

Հետ այս ժամանակիս մարդուն աղ ու հաց ուտել չէ պիտի
Անշափ կու ճոշան գմարդն որ տուտն այլ իրաւ կու լինի
Հոգեկ թէ գեագիս ուզես չէ չասեմ հանիմ տամ ի քեզ
Վախեմ թէ գաչերս ուզես լու՛ւ ինչով հայիւմ դէպ ի քեզ

Աչերս է ի ծով մնամ ծով աչուտ ծառայ լինենամ
Քանի որ ի միտքս ընկնիս ի մահուն դուռն կու գնամ
Իմ սիրտս է պատառ մը միս քո սիրտու ինչպէ՞ս դիմանամ
Կու սիրե՞ս դու գիս ինձ տայ որ ես գիտենամ :

Աշխարհս է վարդով ի լի ես ի քեզ ապով կու կենամ
Չասես իմ սիրուն եարուկ թէ ես քո ազէկն մտռուամ
Խիստ եմ կարօտեցեր իմ եար դու կաճես որ կարօտանամ
Ով որ քեզ մօտիս բերէ մա հանիմ ճիկարս իւրեան տամ :

Ապրեր եմ Ի(20) տարի ու քաշեր եմ հագար տարվան դամ
Ինչ շահ է անշահ ապրիս երբ ի քեզ կարօտ կու կենամ

Տիպար խղճայ քո գերուս քո գերուս միանակ կենալուս
Գազտնի ու ալանի լալուս կու վախեմ թէ ելնում աչերուս :
Լսեր եմ որ վարդ ունիս ուղարկէ տաստա մ քո գերուս
Պագնիմ աչերուս դնեմ որ կտրի աչերս ի լալուս

Տիպար քեզ ի՞նչ եմ արեր հիմիկ ինձ յէ՞ր ես խռովեր
Ղամազ կայ ի մեր միջին քեզ զալար է հասկցուցեր
Խամազ է ի օձ մնամ որ գեայ է զալտեցուցեր
Խարեր ու դրախտէն հաճ զի լուսուն է մերկացուցեր :

Երկինք որուտաց դազաց աստղ իւրն տեղն իսկ չի մնաց
Իմ եարս ի յիսէ գնաց բիւրք հագար ծաղիկումի հետ ի լաց,
Գրեմ բարակիկ թղթիկ ուղարկեմ շատ պատգամ ու լաց
Որտեղ ես բարով կացիր գէտ սիրած եարն չի մտնաս :

*Ներկայ տաղաշարքը իր այս ունեցած կարգով առաջին անգամ է որ
Հրատարակուած կը սեպեմ, թէ՛ ես ասկէ քառեակներս զանազան շարքերով
Հրատարակուած են :*

Երրորդ տաղաշարքը, էջ 23ա ., նոյնպէս խորագիր չունի :

Գիշերս ես ի դարս ելայ թուխ ամպեր և անուշ կու ցաւայ .
Ձի եարն այլ զանկնած տեսայ, զիւր կամանչ կապան կու բանայ :
Ձեռքս բռնեց և ի տուն տարաւ, գրուտն եղիր գիտկն ի վ(ե)ր(ս),
Մամուկ ես նձոցրձաջ կասեմ, որ անու գրալի՛քն ու բանայ :

Բանայ և ի պաղչան մտնա վարդ քաղէ ու ցաւոն ի վ(Կ)ր(ա) :
 Եւ փունջ մի Խարաչն տայ որ դնէ գերեսն ի վ(Կ)ր(ա) :
 Ճերմակ ծոց ու լայն ճուպայ և ի ծոցիկտ ի վայր սահեցայ,
 Այտ խակ ծըծերուտ միջին գիրկ ածի պահ մի արգիլեցայ :
 Զեղուճուս այլ ի վեր կայի Տ(է)ր արայ գումհիկս ի հաւայ :
 Զմահիկս ու մատդիկս արայ աղկեկան կրծոցն ի վերայ :

Այս աստվարիս շահէն, այն շահէն ես ի՞նչ շահեցայ,
 Առի գրագաս որս ելայ, թռուցի թիմչ մագպուն եղայ :
 Բազայ տնաւեր բազայ գնացած տեղիկտ ինձ աւայ :
 Ես այլ հետ քեզի կուգամ. հանց հաշլեց թէ տըր մի չեղայ :

Դիժար հիւրընդունկտ եմ ես առ խնծոր մի արեկ զիս ի տես :
 Հագար գեմէհար կուտամ որ աւտար հաքիմ չըբերես :
 Աւտար հաքիմն ի՞նչ էնեմ զիմ ամէն տարտս դու գիտես,
 Եկու տամ ծոցուս բալնին բաց սրտիս դուռն մուտ ի մերս :

Ելալամ ելալամ կասեմ մէմ չէ եկեր քո սէրն բերեր,
 Քո սէրն իմ սրտիս միջին, տուն շիներ ու մերս կու կենայ :
 Բազան երբ գացած լինի գորսն առնու և այնով զըմպալդի,
 Մանուկ սիրու տէր. պաք առնու կարաւուն անցանի :

Ամ ի՞նչ լինեմա՞մ գերի թէ պաքմեմ մայ ինձ կու պիտի :
 Հիմի ի ծոցուտ ելայ դեռ աչերս հետըտ կու հայի :
 Հանց եղեմ ի քո սիրուտ զինչ ամառն աւագն կայրի,
 Զարն ի քո դուռն կենամ իմ սրտիկս ի հոս կու կենայ :

*Վերջին երկու տողերը անճոռնի գրչէ մը անւնցուած են և
 Զորրորդ տաղաչարբը, որ ամենչն երկարն է Հոս արտադրուածնե-
 բուս, ունի առաջին տաղաչարբը ամբողջութեամբ, առանց կարեւոր տար-
 բերութեան, եւ կը շարունակէ.*

Աշխարհս է կանանչ մարգեր. մեմք ի մէջն երկ կալվու ձագեր,
 Գրօզն այլ բազայ եղեր կու կրէ մէկ մէկ ի գարվեր :

Մանկտիխ երբ ի հաց մտիք. ձեմեցէք ազգաւ ձեզ ընկեր,
 Մեռնիք ի յանտեն երթայք, կու մտիք քանց մէկ այլ ի վեր :
 Մար որ աւտար տեղ երթայ, շատ մի խելք մորայ պիտեմայ,
 Ամէն մարդայ ցած կենայ, ապայ իւր բանն լինեմայ :

Շատ քաղաւորաց մեծաց իմաստուն արանց լսեցի,
 Թէ անչափ չկշտանայ մարդն, աստընարէս միմչ որ չի մեռնի :
 Տանին գերեզման դնեն, եւ հողով իւր աչքն լցվի,
 Ապայ փռումայ ասէ թէ հերիք է այլ չի պիտի :

Այսարս հետ ես ինձ արի, չէ արեր ազամայ որդի,
 Որ շիշա մի հալած ասկի, ի գերտինն ի վայր թափեցի :
 Հագար ձի վագամ բերի, վագարցի այլ ոչ հասուցի,
 Ինչ շահիմ ես յետիմ խելաց, երբ առջի անունն աւերի :

Մէկ մարդ մի նուհար ունէր, ի խելաց պահել չի կարաց,
 Զինչ խելքն ի վերան եկաւ, նայ գնաց նուհարն ի ձեռաց:
 Գնաց իմքն ի վայր նստաւ, ողորմուկ ու խնստ շատ ի լաց,
 Ն(ձ)ր(ա) լաց այլ ինչ շահէ, երբ գնաց ճօհարն ի ձեռաց:

Աւագ ու Ռ(1000) բերան, քէ խելօք ու անխելացայ,
 Քան զկաթն յիստակ էի քան զգարանան զուր պղտորեցայ:
 Շարած մարգարիտ էի, անարծան տեղիկ վաթեցայ
 Քան գառպապ ի ծովն էի, նայ տկուկ տկուկ քակեցայ:

Լաւ մարդ եւ Յ(ձ)ր(ա) տան, որ բանայ զբերանն համով,
 Հանցումն լեզուն գին չունի, քէ լնու տուն մի նուհարով:

Աստուած երբ աշխարհս արար, զհողն ու զգուրն ու գաւթն համով,
 Մըքզալ մի աւելի չարար, այլ կշռեց գամէնն չափով:
 Լեզուն է գործիք բանիւ արդարայն, չինչ խալաս ոսկի,
 Զմարդոյն է մէկ փերթ արեալ, ի յօճինն է Բ(2) ճղի:

Եւ մարդ որ Բ(2) խաւսի, զմէկն քաղցր ու զմէկն լեզի,
 Մագն որ սու ներկին, ով ասէ քէ իսկի թափի:
 Եզրայր է օճին եղեալ եւ զն(ձ)ր(ա) անէծքն բնդունի:
 Մտաին նուզն երբ չոր լինի, ով մնայ քէ իսկի ծաղկի,

Յ. ՔԻՒՐՏԵԱՆ